

(BIBLIOGRAPHIA ARMENIACA)

ՄԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ԸՍՏ ՕՏԱՐ ԼԵԶՈՒԱՅ

ԱՅՆ Է

ՑԱՆԿ ԱՄԵՆԱՅԻՆ ՄԱՏԵՆԻՑ ԵՒ ՑՈԴՈՒԱԾՈՑ
ՈՐՔ ՃԱԼԵՆ ՅՈՏԱՐ ԼԵԶՈՒԱՅ ԶՀԱՅՈՑ ԵՒ ԶՀԱՅԿԱԿԱՆԱՑ
Ի ՍԿԶԲԱՆՔ ԱՆՑԻ ՄԻՆՉԵՐԻ ԵԵԼՍ 1900 ԱՄԻՆ

~~~~~

ՄԵՐ ՅԱՅԱՎԱՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ

Այս խորադիրս կը համարեմք որ ինքնին կը շահագրգռէ մեր ազգային եւ ամեն հայերէնագէտ բանասէրները : Արագ կ'ըմբռնեն այսպիսի աշխատութեան մը կարեւորութիւնն եւ օգ ոակարութիւն ամեն նոքա որ ազգային որ եւ է ուսումնասիրութեամբք կը զբաղին : Քանզի ուրիշ բան չէ Մատենախօսութեան մը պաշտօնը, բայց գիտաց զգիտունս ծանօթացունել եւ ի հաղորդակցութեան դնել զիրենք իրենց համարուեստից եւ անոնց գործոց հետ, որով եւ կարելի կ'ըլլայ թէ իրենց գիտութիւնը ճոխացունել եւ թէ իրենց գաղափարները ընդարձակել, երբ որ եւ է նիւթոյ մը վրայ ու զենան աշխատիլ :

Բանասիրական որ եւ է տեսակ դրական եւ սաոյգ աշխատութեանց առաջին կարեւոր պայմանն՝ հմտութիւնն է, եւ ըստ կարելւոյն՝ ընդարձակ : Անշուշտ է որ զայս հմտութիւնն մեր ազգային բնիկ մատենագրութենէն պարտիմք նախ քաղել, բայց ոչ նուազ ձեռնուու կ'ըլլայ նաեւ արտաքինն, որբաց ի մեր հմտութիւնը առատացունելէ, նաեւ զայս անժխտելի օգտակարութիւնն ունի, որ տեսութեանց նորութիւն եւ զանազանութիւն կը հայթայթէ : Ամբաւ են ի նուազ տրուած տեղեկութիւնք նոյն խսկ մեր ազգին ներքին կեանքին եւ ազգային գրեթէ ամենազդի խնդրոց վրայ : Լոկ պատմականաց եւ աշխարհագրականաց, եթէ հին եւ թէ նոր, ամբարանոց է անսպառելի, եւ անոնցմով մեր նոյն խսկ նախկին պատմութեան թերին կը լրանայ : Այդ աղբիւրներէն կ'ելնէ մեր կրօնական անցից առատ նիւթեր, մեր լեզուարանական խնդրոց շահաւէտ տեսութիւններ եւ հմտութիւններ : անոնցմէ մեր վաճառականա-

կան պատմութեան ճոխ տեղեկութիւններ . անոնցմէ նաեւ մեր գաղթականութեանց վրայ անբար ծանօթութիւններ : իսկ ո՞ւր թողումք նաեւ այդ օտարաց մեր ազգին վրայ ըրած տեսութիւնները եւ դատաստաններ : թէեւ անթիւ են նաեւ այդ տեսութեանց եւ տեղեկութեանց մէջ սխալներն եւ թերութիւնք, սակայն բանասիրական հետազօտութեանց համար կարեւոր է հմտանալ խառն ամենուն, մասամբ զանոնք ուղղելու համար, մասամբ հաստատելու, եւ մասամբ եւս նորագոյն եւ ուղղագոյն տեսութեանց շրջելու : Վերջապէս, եթէ կեանք մը ունիմք իբր ազգ կամ մասնաւոր ժողովուրդ մը՝ հաղորդակից եւ ընկերակից մարդկային ընդհանուր ազգին, զայդ հաղորդակցութիւնն դիտակցաբար եւ դիտնաբար կը ստանամք, եւ գիտակցաբար նև գիտնաբար միանդամայն կ'ուղղեմք այդ վերաբերութիւնը, լսելով եւ ուսումնասիրելով ինչ որ օտարք մեր վրայ տեղեկացած են, խորհած, դատած եւ ի գիր առած :

Սակայն ի՞նչպէս իրականացունել եւ հասնիլ այդ հմտութեան . Ահա գրատունք եւ թանգարանք՝ արդարեւ ամբարանոց են այդ գանձարանին . սակայն երբ մտնէ մէկը այդ տաճարաց միոյն մէջ, որչափ եւ աննշան ըլլայ, շուարեալ կը մնայ այդ մատենից կոյսերուն առջեւ չը գիտնալով որո՞ւմ մերձենալ եւ որո՞յ մէջ գտնել իւր խնդրածը . իսկ ո՞ւր մնաց այդ մտած տեղն երբ ըլլայ Լոնդոնի Բրիտանական Մուսէոնի վեհագմբէթ ընթերցաբանը, եւ իւր առջեւ շարուած տեսնէ միայն տպագրեալ մատենից ցանկը, (որոյ մնծածախ շքեղ տպագրութիւնը վերջին տարիներու հազիւ աւարաեցաւ), որ մօտ հազար հատոր կը ձեւացունեն միածալ մեծ (\*): Այդ շուարումը հայ բանասիրութեան համար չէ միայն, այլ ամեն կարգի հետազոտութեանց, եւրոպացի գիտունք իբր միակ դարման այդ դժուարութենէն ազատելու՝ դիմած են մէն մի մասնաւոր գիտութեանց եւ իրենց ցիւղերուն համար բանալի . մը յօրինել, որուն Bibliographie (Մատենախօսութիւն կամ Մատենացանկ) անունը կուտան, եւ է այս ինչ եւ այն խնդրոյն վրայ հրատարակեալ մատենից մասնաւոր ցուցակ : Այս է միակ գործնական միջոց զայդ կրծինի լուծելու եւ անյաղթելու յաղթելու : Թէ իրօք ո՞րքան օգտակար եւ կարեւոր համարուած են այդպիսի աշխատութիւնք, որ մասնաւոր գիտնոց գործ է, բաւական է անոնց մինչեւ ցարգ հրատա-

(\*) Նիւթեական գաղափար մը առնլոյ համար մատենից բազմութեան, որով այդ առաջին կարգի գրատունք հարստացած են, Պարիզի Ազգային Մատենադարանին ընդհանուր ցանկը յօրինող զիկաւոր պաշտօնեայն կը տեղեկացունէր մեզ ժամանակաւ (1860ին), որ այդ գրատուն մատենից դարակները չափելով, որոց մէջ կանգուն զետեղուած են մատենք, գտած են որ եթէ կից առ կից մէկ գծի վրայ գրուին, Պարիզէ մինչեւ Վերսայլ կը հասնի երկայնութիւնը, ըսել է իւր 19 քիլոմետր . — եւ գիտնալու է որ քանի մը քիլոմետր գետ կը պակսի, եթէ բավանդակ աշխարհի մատեանները ի հաշիւ առնումք :

րակուածներուն թւոյն հայիլ : Մեր աչաց առջեւ ունենալով վերոյիշ-  
եալ Բրիտանական Մատենադարանին լոկ ընթերցողաց տրամադրու-  
թեան ներքեւ դրուած Մատենացանկից ցուցակը (1889 ին տպուած),  
900ը կ'անցնի անոնց թիւը . «րոց իւրաքանչիւրը տեսակ տեսակ զի-  
տութեանց , արուեստից եւ նիւթոց յարմարեալ են . պատմական , մատե-  
նագրական , աստուածաբանական , աշխարհագրական , օրէնտղիտական ,  
լեզուաբանական , կենսագրական , հնախօսական , ճանապարհորդական .  
բժշկական , զինուորական . գեղարուեստական , աստուածաշնչական ,  
վանական , եւն եւն . եւ վերջապէս այնքան բազմաթիւ եւ բազմատե-  
սակ դարձած են , որ եւ նոցա մասնաւոր մատենացանկ (Bibliographie  
des Bibliographies) յօրինել ստիպուած , «րոցմէ վերոյիշեալ ցուցակին  
մէջ ութ հատ նշանակուած կը տեսնուին , յորոց ոմանք երկհատոր  
են : Այս միայն բաւական չէ . վերջին տարիներո ի Բրիտանիկ Բելֆորյ  
կառավարութիւնը ընկերական մարմին մը կազմած է Office International  
de Bibliographie անուամբ , այդ կարեւոր հրատարակութեանց յա-  
տուկ խնամ տանելու :

Մեզ արեւելեայց համար կանոնաւոր հմտութիւն քաղելու մասին  
միւս եւս դժուարութիւն մը կայ անդարմանելի գէթ երկար ժամանա-  
կեան համար , այն է բոլորովին իսկ զրկեալ ըլլալ՝ թող ըլլայ համեստ ,  
բայց կանոնաւոր հաստրակաց զրատուներէ . որ անշուշտ սովամտէ  
կ'ընէ նոյն իսկ ամենազօրաւոր կազմութիւն ունեցող մտքերը . եւ եթէ  
կը սնանին սոքա իրենց մասնաւոր ջանիւքն եւ զոհողութեամբք , միշտ  
թերակատար կ'ըլլայ այն , եւ միծաւ մասամբ ազօտ եւ անյտակ . քան-  
դի շատ անգամ տեղեկութիւնք երկրորդական եւ երրորդական աղքիւր-  
ներէ ժողվուած կ'ըլլան :

Մատենախօսութեան կարեւորութիւնը համառօտիւս այսու տեսնե-  
լով , եւ րոպացիք անփոյթ եղած չեն զայն նաեւ Արեւելեան հմտու-  
թեանց համար գործածել . բաց յընգհանուր մատենախօսներէն , ինչ-  
պէս եւն Friederici, Hermann, Scheriman et Kuhn, եւն եւն , նաեւ  
մասնաւոր ազգաց համար աշխատութիւնք կատարուած են . օրինակի  
համար , Barbier de Bocage, *Bibliographie Annamite* (1867), Cordier,  
*Bibliotheca Sinica* (1878-85), 2 vols. ; Pagès, *Bibliographie Japonaise*;  
(1858); Méjof, *Bibliographia Asiatica* (SPg, 1891-'94); Schwab, *Biblio-  
graphie de la Perse* (1875), եւն եւն : Այս գործունէութեանց մէջ մոռցը-  
ւած չէ նաեւ Հայն . որոյ մասին նոյն իսկ Եւրոպացիք սկիզբն դրած  
են . իբրև առաջին փորձիք նշանակելի են Pinelo, Watt, Ternauks-  
Campans, Zenker, Danz, եւն եւն . բայց սոցա գործերն չէ յատուկ եւ  
մասնաւորեալ մատենախօսութիւն մը Հայկական . ասոնք ի կարգի ուրիշ  
արեւելեան ազգաց մատենից յեռած են նաեւ Հայկականը , յորոց  
ոմանք բոլորովին մասնական նպատակաւ :

աշխատութիւն մը նկատելի է մերազնեայ գիտնականին Մ. Միանսարեանի գործը, որ իւր մեծարդիւն Bibliographia Caucasicæ et Transcaucasica (1874-1876) մատենին մէջ ընդարձակ բաժին մը տուած է նաեւ Հայկականաց՝ որչափ որ իւր գործոյն խորագիրը կը ներէք, իւր Յառաջաբանին մէջ խոստացած է ամբողջացունել այդ մասը Երկրորդ հատորով մը, եւ անշուշտ կը վայելէինք յայն՝ եթէ վաղահաս մահը վերջ չդնէր մեր այդ գրեթէ երիտասարդ գիտնականին գործունէութեան։ (1)

Մատենախօսական աշխատութեան ուրեմն, բառին բնիկ առմամբն, Հայկականաց յարմարեալ, առաջին պատիւն վերընծայելի է Հ. Գարեգնի Զարբհանալեան, որ ինչպէս քաջածանօթ է մեր բանակիրաց, առաջին եղաւ կատարեալ մատենացանկ մը ընծայել ազգին Հայկական Մատենագիւռիւն անուամբ, հրատարակեալ ի Վենետիկ, 1883, — որոյ Երկրորդ ապագրութիւնն խոստացուած է ճոխագոյն եւ ուղղագոյն ձեւով։ Այդ արդիւնաւոր աշխատութիւնը, հաւատարիմ իւր խորագրին բուն նշանակութեան, ոչ այլ ինչ կը բովանդակէ, բայց զցանկ բովանդակ հայերէն տպագրեալ մատենից, Սակայն այս գործը աւելի տպագրական եւ ժողովրդական, գիտնոց եւ գիտական՝ հետազոտութեանց մասամբ լոկ կը ծառայէ, նոյն իսկ այնու որ զանց կ'ընէ նշանակել ինչ որ մանր բանասիրական ազգային յօդուածներ հրատարակուած են ի պարբերական։ Զայր մասն թէեւ լրացուցած է մեզ Հ. Գր. Գալէմֆեարեան իւր Հայ լրագրութեան շահագրգիռ ընտիր փոքրիկ հատորին մէջ, եւ զոր կը շարունակեն ցայժմ Հանդէս Ամսորեայն եւ Բազմավէպն իրենց թերթերուն Կողից վրայ։ — Իսկ կատարելազէս պիտի ամբողջացունէ մեր բնիկ ազգային մատենական՝ հմտութեանց ամբարը այն մնծ եւ մեծայարդ ձեռնարկը, որուն առաջին նախաձեռնողը եղան Վենենական Միհթարեան Հարք, ազգային ձեռագրաց ցանկերը հրատարակելու յորդոր եւ գործադրող ըլլալով։ որոց կարգին մէջ իբր գաղափարական տիպար կրնայ նկատուիլ Հ. Յ. Տաշեանի տաժանական եւ խղճի մտօք կատարուած վիթխարի աշխատութիւնը։

Մակայն, ինչպէս ի գլուխ այս մեր Յառաջաբանին կ'ըսէինք, մեր ազգային հմտութեանց ազգիւրք միայն մեր բնիկ ազգային գրուածները չեն։ կայ անդին նաեւ օտարալեզու աշխատութեանց անբաւ գանձարան մը, որոց նաեւ բանալոյն պէտք ունիմք մասնաւոր Մատենացանկով։ Արժան է խոստավանել որ դարձեալ Հանդէս Ամսորեայն այդ գաղափարին սկսած իսկ է ծառայել, արդի ժամանակիս մէջ հետզհետէ երեւցած հրատարակութիւնները ծանօթացունելով իւր ընթերցողաց, մերթ մասն առ մասն, եւ մերթ տարեկան ցանկով մը։ Զայս յիշատակել արժան

(1) Յոյժ ցանկալի էր գիտել թէ իւր պատրաստեալ ծանօթութեանց թղթեանն ի'նչ եղան եւ ո՞ւր կը գտնուին։

կը համարիմք, ոչ թէ միայն աշխատութեան արժանաւոր յարգը տալու, այլ միանդամայն անդրադարձունելու թէ ո՛րքան կարեւոր տեսնուած է այդ նաեւ մեր լուրջ գիտնականաց, որք քայլ մը եւս եւ երկու աւելի յառաջ անցնելով, այդ հրատարակութեանց ոչ լոկ խորագիրը, այլ անոնց նաեւ բովանդակութիւնը կամ կը համապոտեն եւ կամ երբեմն եւս ամբողջ կը թարգմանեն :

\* \* \*

Սակայն ասոնք եղած պէտքին մէկ փոքր մասն է որ կը լեցունեն, Առօրեայ գիտական անցից եւ գրութեանց ծանօթութիւնք անշուշտ անմիջական կարեւորքն են. սակայն լուրջ բանասիրութիւնն նոքօք միայն չկրնար գտնանալ, այն որ գիտէ թէ անբաւ հմտութեանց եւ գիտելեաց պաշար մը կայ ծածկեալ ի վաղեմի դարուց հետէ ամբարեալ, որոնց հետ, մանաւանդ բանասիրական այժմեան իսկ խնդիրք, սերտ կապակցութիւն եւ կախսւմն ունին, եւ նոցա հետ եւս հարկ է յստակ եւ կատարելապէս հմտանալ, Հնութիւնն, հին կարծիք, հին տեղեկութիւնք, հին գատաստանք, որչափ եւ քայլայեալ, որչափ եւ թերի եւ անկցորդ, թէեւ շատ պարագայից մէջ եւս անհամաձայն, եւ անպէտ նկատուին արդի տեսութեանց մերձեցունելու, սակայն հմտութեանց թանգարանին մէջ ամփոփուելու եւ պահպանուելու են, զի մասսամբ միշտ հիմն են արդի տեսութեանց եւ հմտութեանց, եւ մասսամբ եւս քան զամննն արհամարելին՝ անուղղակի օգուտներ կը մատակարարէ անակնկալ՝ խորհրդածու մտաց, Որպէս եւ է, ըստ ամենայն տեսութեանց, անհրաժեշտ կարեւոր է, ինչպէս ներկային, նաեւ անցելոյն համանդամայն ծանօթութիւնը, որ ըսել է, ըստ մեր այժմեան խնդրոյն, անոնց բանալին :

Այդ գաղափարին եւ այդ մասին ընդարձակագոյն եւ լիակատար ձեւն է ահա, որում ձեռնարկած եղած էինք մերկար ամաց հետէ, եւ որոյ ակզբնաւորութեան ճաշակը կուգամք ներկայացունել ի Բանասէրիս, ըստ իւր կանխաւ ծանուցման, Մէք այս աշխատութեան ոչ նախնական խորհրդով ձեռք զարկած էինք. զի աշխատութեան կատարուելին վերջը առաւել եւս կ'ըմբռնեմք գործոյն յանդգնութիւնը. համարձակի՛լ այդ բիւրուց բիւրք մատենից մէջէն, որոց նկարագիրը մասսամբ ի վեր անդր տուինք, ամեն լեզուաւ, ամեն ձեւով, այդ ահաւոր շեղջակուաին մէջէն հանել քաղել ինչ որ կայ ի նոսս հայկական, այսպիսի խորհուրդ մը եւ ոչ երազել ոք թերեւս համարձակի անգամ, մանաւանդ այն ոճով որով ուզած եմք մեր զայդ Մատենախօսութիւնն յօւրինել, որ ոչ լոկ յայտնի խորագրաւ Հայկականաց վերաբերեալ լոկ գրութիւնները ժողովել եղած է, այլ եւ բոլորվին անյայտ եւ անկար-

ծելի մատենից խորշերէն հանել գուրս ինչ որ յիշատակութիւնք կան մանր կամ մեծ զՀայկականաց։ Այն որ սկիզբն դնել գործոյս առիթ եղաւ, մեր անձնական պէտքն լեցունելն էր, երբ 1875 ին դէպք զմեզ դէպք ի լոնդոն հրաւիրեցին։ Այդ առթին, բայց աւելի եւս Բրիտանական Մատենադարանին սքանչելի դիւրութիւններէն, զոր այդ հաստատութիւնը լիրվին իւր ընթերցողաց կը մատուցանէ՝ օգուտ քաղելով, սկըսանք մեր պարապոյ ժամերուն ինչ որ մեր պէտքին կարեւոր կը թուէր հաւաքել։ Ի նոյն յարատեւելով միշտ երկար տարիներ, եւ ի նոյն խըրախուսելով եւ եւս՝ երբ բաւական նորութեանց ալ կը հանդիպէինք, հասաւ աշխատութեան արդիւնքը՝ այնպիսի վիճակի մը, որ խորհուրդ ծնաւ ի մեզ՝ զայն ընկե օգտակար նաև մեր համասեռ եւ համազգի արուեստակցաց, ուստի այնուհետեւ սկսանք իր մասնաւոր գործ եւ պարապումն ի նոյն յարատեւել, ըստ առաւելագոյն կարեւոյ զայն ճոխացունելու մտօք, մինչեւ ահա եկաւ հասաւ գործն այնպիսի պայմանի մը, յորում կարող կը տեսնեմք զմեզ զայն ի հրապարակ հանելու արտաքին միջոցներուն վրայ խորհիլ, որ դժբաղդաբար մեր կարողութենէն վեր է, հաւական ամօք յառաջ երբ մեր այս աշխատութեան ձեռնարկութիւնը առթիւ մը հաղորդած եղանք մեր գիտնական անձինքներէ ոմանց, մին որ տակաւին ուսումնասունչ ուսանող մի էր ի թեղլին, «Ժամանակիա պահանջն է» կը պատասխանէր։ Եւ միւսն, արդէն ալէզարդ պսակաւոր իւր բազմաթիւ երկասիրութեամբք, — նա ինքն մեր նշանաւոր գիտնականն Ք. Պատկանեան, — կը գրէր այսպէս ի 21 Հոկտ. 1888, իւր կենաց տիտուր դունփակէն վեց ամսով յառաջ։ «Ճաւ եւ օգտաւէս գործի ձեռնարկած կ'լինիք, եթէ լիրվին ի կատար հասցնէք Զեր առաջարկութիւնը։ առաջին ուրախացող ես պիտի լինիմ, եթէ եւ կասկածիմ որ ինձ համար շատ անյայտ եւ հետաքրքիր յօդուածներ գտնվին։ բայց ո՛վ գիտէ, գուցէ եւս գտնվին»։ — Խրախուսական էին անշուշտ պատասխանիքու, որք կը հաստատէին դործոյն կարեւորութիւնը։ սակայն եթէ մեր ձեռնարկին նպատակն այն լինէր սովոր որ Ք. Պատկանեանի նման գիտնականաց հմտութեան հետ մրցէինք, եւ այդպիսեաց թերութիւնն լրացունել ըլլար մեր միակ ջանքը, անշուշտ շատ տղայական կը լինէր մեր ձեռնարկին, ամենալրացեալ կատարելութեան դիմելու ձգտելով։ Ունեցած չեմք բնաւ զայդ յաւակնութիւնն, եւ կարող չէ ոք քան զմեզ հասու ըլլալ այդ անհնարութեան, որ գործոյն երկար ժամանակեայ փորձառուն եղած եմք։ Մեր դիտաւորութիւնն իդած է, ոչ մատենահասական զարմանալիք մը (curiosité) կատարել, այլ գործնական պէտքի մը հասնիլ։ օգնել յընդհանուրս հայկական բանասիրաց հմտութեան եւ կարելոյն չափով գոհացունել զիրենք։ Ուշ դրած եմք նշանաւոր եւ կարեւորագոյն աղբիւրները զանց ընկել յիշատակելէ, եւ անկարեւորներն երբ մեր գէմն կ'ելնէին՝ չարհամարհել։ Ըստ սկզբանց թէ

մարդկային գործոց մէջ նոռազ թերին, եւ այն որ ըստ կարելոյն հըպաղոյն կը մերձնենայ իւր նպատակին, կատարեալն նա է, կը համարժ ձակիմք դայս մեր աշխատութիւնն իրը այնպիսի նկատել ըստ մեր ծառնովութեանց չափոյն։ Թէ ո՛րքան ընդունելի կրնայ համարուիլ այս մեր անձին դատաստանն, գուցէ կարող ըլլան վկայել առաջիկայ քանի մը թուահամարք, զորս երկայնամտած եմք հարեւանցի ժողովել այս մեր մատենացանկին։ Գտած եմք, օրինակի աղադաւ, որ ի հայր եւ ի գողթականութիւնո շրջող ուղեւորք, որք աւելի կամ նուազ տեղեկութիւն տուած են զագդէս, եւ մեր այս ցանկին մէջ նշանակուած են իրենց զործերը, կ'անցնին 800 ը։ Յոյն եւ կատին մատենացիրք, որք յիշատակութիւն կ'ընեն զհայկանաց՝ մեծ կամ փոքր, աւելի են քան զ500։ Ժամանակագրաց (chroniqueur) խումբը կը ճոխանայ 300կ մօտ թուով։ Դրամագիտականին վերաբերեալ հեղինակութիւնք, (միշտ կ'ենթադրե իք հայկականաց) կ'անցնին 150 ը։ Պատմական կամ քաղաքական թղթակցութիւնք կամ հրովարտակք, եւն, աւելի են քան զ 300։ Սոցա կարգին մէջ Պապականքն լոկ առանձինն, որ մեր քաղաքական եւ կրօնական պատմութեան համար կարեւոր ուսումնասիրութեան ընդարձակ նիւթ կը մատակարարեն, զորս եւ ժամանակագրական կարգի վրայ առած եմք, կ'անցնին 600ը։ Սոցա ամենուն եւ այգպիսեաց յիշատակութիւնք եղած են ցուցընելով թէ ո՛ւր պահուած եւ կամ ո՛ր մատենից մէջ հրատարակուած կը գտնուին նոքա իւրաքանչիւր։ Վերջապէս, յարաբերականք, յորոց հաւաքուած են հայկական նիւթք կամ յօդուածք, կ'անցնին քան զ 1000 թիւը. — բայց այս թուոյն մէջ չեն օրական լրագրութիւնք, որք մանաւանդ վերջին տարիներա ազգային առօրեայ զիպաց յիշատակութիւններ ըրած են. զայգ մեր նպատակին դուրս համարած եմք, այլ ի նոցանէ ջանք եղած է առնուլ միայն զայնպիսիս, որ նշանաւոր մատենագրի մը գործ է եւ կամ հմտական արժէք աւնեցող յօդուած մը կը ներկայացունէ։ — Գալով մասնաւոր գործոց, այնպիսեաց կ'ըսեմք, որ պատահաբար Հայկականաց վերաբերեալ յիշատակութիւն կամ ակնարկութիւն կ'ընեն, ինչպէս, ի Ս. Դիրս միայն 50էն աւելի տեղիք ցոյց տրուած են։ Կիկերոնի գործերէն՝ աւելի քան զ 40։ Բոլլանդեանց վաթսուն եւ աւելի մեծահատոր գործէն՝ անզր քան զ150 տեղիք։ Մասնական հեղինակներէն։ Դիւլորիէի գհայկականաց ճառող գործերը, 50 էն աւելի գտնուած են, Վ. Լանգլուայի, նոյնչափ գրեթէ, եւ աւելի, եւն, եւն։ Զը մոռնամք ըսել որ այդ հաւաքմանս մէջ զանց առնուած չեն յիշատակուելու նաեւ նախ - հայկական բեւեռազիր արձանագրութեանց վերաբերեալ գործեր։ Վերջապէս, հարեւանցի հաշուով մը այս մեր հաւաքման մէջ նշանակուած տունք՝ կ'անցնին 25(10)0ը։

Արդ կը հետաքրքրուին անշուշտ բանասէրք թէ ի՛նչ ոճով եւ գրութեամբ եւ ձեւով մարմնացուցած եմք կայս ընդարձակ աշխատուու-

թիւնը : Առ այս չէինք կրնար լաւագոյն եւ գործնականագոյն եղանակաւ պատասխանել, բայց անտի սկսանելով մասն առ մասն հատուածներ հրատարակել իր «նոյշ»։ Բանասէրիս միջոցաւ, որ սիրով յանձնառու եղաւ զիւր էջերը մեր տրամադրութեան ներքոյ դնել, նոյն իսկ ներկայ պրակէս։ Այսպիսի հրատարակութեան արդէն յորդորուեցանք նաև եւ մեր այն ազգային բանասէր եւ բարեսէր անձինքներէ, որ գործոյն ամբողջութիւնը միանգամայն աչօք տեսած եղան։ Ընտրանաւ աստի անտի քաղուած չուզեցինք ընել, այլ նոյն իսկ գլխէն սկսիլ, որ ոչ նուազ ապացոյց է որ գործոյն գլխաւոր ամբողջութիւնը յօրինուած է, սակայն եւ այնպէս հարկ կը համարիմք ծանուցանել որ զիւր ամբողջութիւնը, նոյն իսկ այս մասանց մէջ, լիովին չներկայանար զի կան տակաւին ինչ ինչ քննելիք, ճշդելիք կամ հաւաքելիք, (որոց կարգէն են արաբական մատենագրութիւնք) զորս զանց պիտի ընեմք նշանակելէ առ այժմ։ բայց երբ հարկ լինի, հեշտ է զայն լրացունել, զի նշանակուած են արդէն աղբիւրք, եւ կատարուելիքը նիւթական աշխատութեան գործ է։ — Զայս նախափորձ հրատարակութիւնն ընելով հանդերձ, հարկ է քանի մը նախագիտելիս եւս եւ կարեւոր տեսութիւնն հաղորդել մեր բանասիրաց գործոյն գործադրութեան եղանակին նկատմամբ։

Ա։ Եւ գլխաւոր մեր ծանուցանելիքն այն է որ յընդհանուրս աշխատութեանս լեզուն գաղղիերէն պիտի լինի, որպէս զի մատչելի ըլլայ նաեւ եւրոպացի գիտնոց, համարելով որ նաեւ Հայազգի բանասէրք ընդհանրապէս տեղեակ կ'ըլլան նոյն լեզուին։ Բայց ներկայ նախափորձ հրատարակման համար հայերէնախաւոր ըլլալ ի գէակ համարեցանք։

Բ։ Այսպիսի մատենախօսական ցուցակք սովորաբար կամ ըստ անուանց հեղինակաց յօրինուած կ'ըլլան այբբենական կարգաւ, եւ կամ ըստ նիւթոց։ Միանսարեան զիւր աշխատութիւնը ըստ վերջնոյն կատարած է, եւ Զարբհանակեան՝ ըստ առաջնոյն։ Ընդարձակագոյնն մատենացանկի մը համար, ինչպիսի է մերս, հարկաւոր են թէ մին եւ թէ միւսն։ բայց զիւրագործածելի ընծայելու համար, խորհած եմք այդ երկու գրութիւնները ի մի խառնել, վերապահելով զայն մեր վերջնական հրատարակութեան։ առ այժմ կը գործածեմք զայն միայն այն յօդուածոց եւ մատենից համար որ անանուն են, եւ ծանուցեալ մակագիր մը չունին։

Գ։ Այս մեր աշխատութեան կարգագրութեան դժուարութիւն տուղ պարագաներէն մին՝ իւր բազմակեզու ըլլակն է, ոչ միայն հեղինակաց անուանց նկատմամբ, այլ եւ խորագրաց։ Աւելի գործնական դիւրութեան հետեւելով, քան թէ գիտնական խստապահանջութեան, ստիպուած եմք երկու դասի բաժնել լեզուները։ անոնք որ ընդհանրապէս ծանօթ կը համարուին սովորական գիտնոց, ինչպէս լատիներէն,

իտալ., գաղղ., անգլ., գերման., սպան., եւն., եւ անոնք որ չեն հանրածանօթ, որոց նաեւ տառերն այլազան են եւ այլաձեւ, ինչպէս յունարէնն, ոռուսերէն, արեւելեան լեզուք, եւն.: Առաջին դասուն հեղինակաց անուններն եւ խորագրերն անփոփոխ պահած եմք. իսկ վերջնոց համար ըստ պարագայից զանազան եղանակ կը գործածեմք: Յոյն եւ լատին դասական մատենագրաց անուանքը ըստ գաղղիակառնին կոչած եմք զ. օ. Homère, Virgile, — նոյնպէս ըրած եմք նաեւ հայ, ասորի, եւ այլ — արեւելեայց քրիստոնէական անուանց համար. զ. օ. Grégoire, Jacques, Moïse; Léonce եւ ոչ Ghévond, Lazare եւ ոչ Ghazar, եւն.: — Դալով խորագրաց, յունականաց համար լատին, երբեմն նաեւ գաղղիերէն թարգմանութիւնները դնել բաւական համարած եմք, ինչպէս սովորաբար ծանօթացած է գիտնոց: Նոյնպէս ըրած եմք նաեւ միւս արեւելեան լեզուաց համար ալ ընդհանրապէս, Արաբական մատենագրութեան համար, որ քան զայլ արեւելեայս ճոխագոյնն է հայկականօք, եւ աւելի է անոնց եւրոպական թարգմանութիւնները, ընդհանրապէս այդ թարգմանութիւններով, եթէ կան, շատացած եմք, հանդերձ իրենց խորագրերովն, եւ բանասիրաց թողած, որ իրենց մասնաւոր հետազոտութեանց համար, ի հարկին անոնց բնագրաց դիմեն: առ որ շատ յարմարապէս կրնան ծառայել մատենական Մատենացանկը Արեւելեան մատենից, մեր ճիշդէն գուրս ըլլալով այդ մանրամասնութեանց իջնել:

Դ. Այն գործերը որ զուտ յատուկ Հայկականք են, այդպիսեաց ամեն տպագրութիւնները եւ թարգմանութիւնները ըստ կարելոյն լիովին ներկայացունել ջանացած եմք: Իսկ անոնք որ երկրորդաբար երրորդաբար կը վերաբերին Հայկականաց, նոցա միայն կարեւոր տպագրութիւնքը: Ի սոսա Յոյն եւ Լատին մատենագրաց, ինչպէս նաեւ Ս. Հարց եւ նմանեաց համար, որ բազմաթիւ տպագրութիւններ ունին, ընդհանրապէս անոնց ծանօթ ընդարձակ Հաւաքածոյքը (Collection կամ Bibliothèque եւն. Կոչուած) կը նշանակիմք, այնպիսիք: Որ առ երի թարգմանութիւն մը ունին ծանօթագոյն լեզուաւ, ինչպէս է Յոյն եւ Լատին Հարց համար Migne, եւ արտաքին մատենագրաց համար Didot, Panckoucke, Nisard, եւ Բիւզանդական յոյն պատմագրաց համար՝ Bonnif հաւաքածոյքը, եւն: — յանձնարերով միշտ՝ բանասիրաց, որ մեր այս ընտրութեան հետ չըկապուին, զի յաճախ եւս մասնաւոր պարագայից ընտրելագոյն տպագրութիւնք եղած են, թէ բնագրաց եւ թէ թարգմանութեանն նկատմամբ, մանրամասնութիւնք՝ որոց մէջ մտնել կարող եղած չեմք ամեն անգամ, մեր գլխաւոր գործն համարելով՝ միայն Հայկականաց գոյութիւնը նշանակել եթէ կայ ուրեք: — Իսկ դալով անոնց խորագրաց, կը հետեւիմք այդ վերջիշեալ հաւաքածոյք:

Ե. Ռուսական մատենք: որ բաւական թիւ կը կազմեն մեր այս հաւաքմանս մէջ, ստիպուած եմք անոնց բնիկ ոռուսերէն կամ տառադար-

ձուած խորագրէն զատ նաեւ գաղղիերէն (ի ներկայ հրատարակութեան՝ հայերէն) թարգմանութիւնն ալ առերի կցել, ի դիւրութիւն նոցա որ ծանօթ չեն լեզուին։ Պարբերականաց մէջ հրատարակեալ յօդուածոց համար բաւական համարած եմք լոկ թարգմանութեամբ գոհանալ։ Այդ ուսուականաց մեծ մասին աղբիւր եղած է մեզ Միանսարեան, ինչպէս նաեւ նոր հրատարակուածն Մէժով։ Առաջնոյն հայերէն թարգմանութեան համար իրենց աջակցութիւնը ազնուարար մեզ մատուցին Տեարք Գ. եւ Կ. Տէր-Մէրտչեան, երբ ի Պարիզ կը գտնուէին ամօք առաջ։

Զ. Մէր ցանկին հեղինակաց անուանց կարգին մէջ անցած են նաեւ այն գրութիւնք, որոց թէեւ նիւթն ոչ հայկական, այլ հեղինակքն հայողգի են։

Է. Միոյ մատենագրի բազմաթիւ գործերը ընդհանրապէս իրենց հրատարակութեան թուականին կարգաւ գասաւորուած են, որով իւրաքանչիւր հեղինակին գործունէութեան եւ գաղափարաց ընթացքը կը յայտնուի։

Ը. Կայ դաս մը մատենից բազմաթիւ, ինչպէս Կենսագրականի, Պատմական կամ Աշխարհագրական Բառզիր, Հանրագիտակ Բառզիր, Մեկնութիւնն Ս. Գրոց, եւ այսպիսիք, յորս բազում հայկական տեղեկութիւնք կը գտնուին ցրիւ։ սոքա շատ անգամ իրերաց ընդօրինակութիւնք ըլլալով, մեք ի նոցանէ կարեւորները եւ հեղինակաւորները միայն յիշել կը բաւականանամք, իւրաքանչիւր յօդուածները իրենց հեղինակաց անուան ներքեւ դրուելով։

Թ. Այն գործերը, զորս անձամք քննած եմք, ստուդանիշ մը կը կրեն. — իսկ ։ նշանը կը ցուցընէ հայկականաց վերաբերեալ հատուածները որ նշանակեալ մատենին մէջ կը գտնուին։

Հուսկ բանիցս, մէր այս աշխատասիրութեան սկիզբն զնելով նախափորձ հրատարակութեամբ ի Բանասէրիս, երկու գլխաւոր դիտաւորութիւն ունիմք, Նախ՝ լսելու համար ազգային բանասիրաց լուրջ տեսութիւնք եւ խորհրդածութիւն, եւ միանգամայն դատաստան, գլխաւորապէս իրեն թերութեանց մասին, որպէս զի կանխաւ ջանամք ուղղել զայն եւ լրացունել, որով աւելի եւս մերձեցած կ'ըլլայ իւր նպատակին, որ է աղբիւր եւ գործի ըլլալ Հայկական բանասիրութեան ձեռքը արտաքին հմտութեանց մասին։ Յայսմ մասին սիրայօժար կ'ընդունիմք եթէ ոք այսպիսի հաւաքումն ունի, եւ չհամնիր մերոյս ընդարձակութեան, հաճի մեզ զայն հալորդել, Երկրորդ՝ ծանօթացունել ազգայնոց այսպիսի աշխատութեան մը գոյութիւնը, որ եթէ հնար է կամ արժանի, միջոց հայթայթուի իրեն հրատարակութեանը, առ որ կը հրաւիրեմք ոչ միայն բանասիրաց ուսումնասէր եռանդը, որ ձեռնտու ըլլան այդմ իրենց բարոյական աջակցութեամբ եւ ազգեցութեամբ, այլ եւ բարեսէր կարող անձանց առատաձեռնութիւնը, — յիշեցունելով միանգամայն որ աշխատաւորին կենաց արեւն մերձ է ի մայր խոնարհելու, որոյ վերջին վե-

բահակողութեան գեռ կարօս է դործն . զի բազում անգամ այդպիսի երկասիրութիւնք , հանդերձ իրենց քառորդդարեան երկունքը երկնելու իրենց աշխատաւորին հետ ի միասին կը թաղուին եւ կ'անհետանան :

Յունուար , 1900 . Պարիզ

ՍՈՒԲ. Վ. ՊԱՐՈՆԵԱՆ

15 Rue des Halles  
Bois-Colombes (Seine), France.